

սարակ ջրով կը լուան : Ի՞ս դարուս
սկիզբները լնգդիա ուրիշ տեսակ մը
գտան անագելու՝ որ հիմա Դաղղիայի
մէջ ալ կը գործածուի . այսինքն ամա-
նի մէջ կը դնեն ջրի մէջ հալած գի-
նի տորտ , մէն ալ քանի մը անագե-
թիթեղ , գնտասեղները ասոր մէջ
դնելով կ'եփեն :

Իսկ արծաթազօծելու համար ա-
մանի մէջքիչ մը լուծած արծաթ՝ կը
դնեն, վրան ալ շատ մը ջրով լուծած
գինիի տորտ կը լեցընեն ու գնտասեղ-
ները մէջը կը ձգեն : Ենդի ացիք ա-
րոյրէ թելը դեռ գնտասեղ չէինած՝
թեյահանով կ'արծաթազօծեն :

Ղմէն բան լմըննալէն ետքը՝ թուղ-
թի վրայ կը խոթեն ու կը ծախեն :
Գնտասեղին գինը հաստութենէն ու
բարակութենէն կը չափուի : ՚Նորեմ
պերկի գործարանին մէջ 12 կարգ
մեծութեք գնտասեղ կը շինեն . առջի
կարգէն հարիւր հատը՝ իրեք ու կէս
լիարէ կը կշռէ, իսկ եաքի կարգէն հա-
րիւր հատը կէս ունկի միայն կը կշռէ :

11. *Explanatory notes* 22 pp., £1.10 net. f r.s.:

Ա Ե Կ Ա Մ Ո Մ Ի Հ Ա Ր Ա Դ Ն Ե Լ Ր Ը Ե Ր Կ Ո Ւ
Մ Ե Ս Ա Կ Ե Ն . մ է կ ը կ ը ս ո ւ ի ն ո մ պ ա տ ² ,
ի ս կ մ է կ ա լ ը ն ո մ կ ա մ ն ո ւ շ յ է ն ³ : Ա ռ մ ն լ ա տ
կ ը ս ո ւ ի ա ն ե ր կ ա յ ն բ ա ր ա կ պ լ լ ա ծ մ ո ւ
մ ե ղ է ն ը ո ր կ ը գ ո ր ծ ա ծ ո ւ ի մ օ տ տ ե ղ
մ ը ե ր թ ա լ ո ւ գ ա լ ո ւ կ ա մ ա ռ ձ ե ռ ն
գ ո ր ծ մ ը տ ե ս ն ե լ ո ւ հ ա մ ա ր : Խ ա կ մ ո մ ը
ե ր կ ո ւ տ ե ս ա կ է . մ է կ ը կ ա ղ պ ա ր ո վ շ ի-
ն ա ծ , մ է կ ա լ ը շ ե ր ե փ ո վ թ ա փ ա ծ . ա ս
ե ր կ ր ո ր դ կ ե ր պ ո վ կ ը շ ի ն ո ւ ի ն մ ե ծ ո ւ
հ ա ս տ մ ո մ ե ր ն ա լ ո ր ժ ա մ ե ր ո ւ մ է ջ կ ը
վ ա ռ ո ւ ի ն :

Ո՞մպատ շինելը ատեն մը մումա-
գործին դժուար աշխատանքներէն
մէկն էր . վասն զի քանի որ մանելու

1 Արքաթը ժանտաջրի (+Եւսո) մէջ ձգելով մասունքները կրքայքային ու փողի պէս ամանին տակը կրնատին. առ փոյին կ'ըստեւ յուծած արծաթ:

2 757

3 Θεοφάνεια

Համար մասնաւոր գործիք հնարուած չեր՝ պատրուգին թելերը հաւասար երկայնութիւն չեին ունենար, ձեռքովմանուած բամբակին թելերը հաւասար հաստութիւն չեին ունենար, և պէտք կ'ըլլար բարակ թելին հետ հաստ թելմը դնել, որպէս զի մէկուն դիմացկունութիւնը մէկալին տկարութեանը տեղը բռնէ :

‘Ղմանապէս ս ան երկայն պատրուգին
վրայ չերեփով մոմը թափելն ալ շատ
դժուար ըլլալուն, աւելի կարծ կը շի-
նէին . բայց անոր հաստութիւնն ալ
միակերպ չէր ըլլար : Իսկ հիմա աս
բաներս պարզ գործիքներով շատ դիւ-
րացած են :

Արովչետե մոմպատը ինչ երկայ-
նութեամբ որ ուզես կրնաս շինել,
ուստի պատրոյդը քանի թելի հաս-
տութեամբ պիտի շինես նէ՝ այնչափ
կարժ՝ բամբակ առ ու կարժառին
կմնազուկին՝ վրայ անցընելով, ամէն
կարժին ծայրերը մէկտեղ բեր ու կը-
ծիկ մը ըրէ, կամ ճախսարակի մը վը-
րայ առ, ինչպէս որ կ'ընեն գուրպայ
հիւսելու բամբակը. թէ որ թելը
յանկարծ բրդի նէ, ոստայնանկի՝
կամ ոսկեմանի կապ՝ ըրէ, որպէս զի
թելը չկարծրնայ ու կունտ չըլայ:

Վամպատ շինելու համար պարզ
գործիք մը հնարուած է, որ գլխաւոր
երկու կտոր կը բաժնուի. մէկն է տա-
սը բժաշափ տրամագծով ու քսան
բժաշափ երկայնութք երկու փայտէ
գլաններ. ասոնք իրենց առանցքին
ծայրերէն երեսուն բժաշափ բար-
ձրութեամբ ոտքերու վրայ կը դրուին.
գլաններուն առանցքին ծայրերն ալ
մէյմէկ բռնելիք պիտի ունենան՝ որ
անկէ բռնես դարձնես. երկրորդն
է փայտէ քառակուսի չորս ոտքով ա-
թոռ մը. վրան հաստատուած պի-
տի ըլլայ աղէկ անագած պղճնձէ
հաւկըթածե խոր տաշտ մը, մէջտեղը
դուրս զգուած երկրթէ կեռ կամ

1 Արքաթը ժանտաջրի (+Եւսո) մէջ ձգելով մասունքները կրքայքային ու փողի պէս ամանին տակը կրնատին. առ փոյին կ'ըստեւ յուծած արծաթ :

ଶ୍ରୀମଦ୍ଭଗବତ

126

127

- ३ -

4. *Usefulness and function*

5 9-400

5 ፳፻፭፻
6 በ፻፭፻፻

Ճանկ մը պիտի ունենայ, տաշտին երկու կողմերն ալ երկու իրեք մատքարձր եզերք պիտի ունենայ, իսկ հաւկը ածեխն երկու սուր ծայրերը բաց . աս երկու ծայրերը այնպէս շնուռած պիտի ըլլան՝ որ մէջը կարենայ կլոր թելահան՝ մը հաստատուիլ . աս թելահանը իրեք մատքանութեամք կլոր շրջանակ մըն է . վրան ալ կարդ մը ծակեր կան . աս ծակերուն առջինները պզտիկ պիտի ըլլան, և ետևէ ետև պիտի մեծնան . բոլոր գործիքը աս է :

Հիմա ըսենք թէ կ'ուզես մոմպատ շինել աս գործիքովս . նախ երկու գըլանները իրենց ոտքերովը մէկմէկէ հինգ վեց ոտնաչափ հեռու կը դնես, անոնց մէջտեղն ալ երկու գլանէն հաւասար հեռաւորուք կը դնես փայտէ աթոռը՝ վրայի տաշտովն ու թելահանովը . ետքը ան տաշտին մէջ կը լեցընես հալեցուցած մեղրամոմք՝ այնչափ որ մէջի խոր տեղը լեցուի, ու երկըթէ ճանկը ծածկուի . և որպէս զի մեղրամոմը չսառի, հապամիշտ հալած մնայ, ան աթոռին տակն ալ կրակարան մը դիր մաղմաղ կրակով, որպէս զի մեղրամոմը սաստիկ տաքութեամքը չայրի ու չսենայ : Այսպէս գործիքները պատրաստելէդետքը, առ ան պատրուգի համար պատրաստած բամբակի կծիկը որ վերն ըսինք, և բամբակին ծայրէն հինգ վեց բթաչափ տեղ մեղրամոմին մէջ թաթխէ, ու տաք տաք գլաններէն մէկուն վրայ կպցուր, ետքը բոլոր բամբակին ալ նոյն գլանին վրայ պըլէ . ետքը ան բամբակին ծայրը տաշտին մէջի ճանկին տակէն անցընելով մէկ կողմի թելահանին պզտի ծակէն անցուր ու տար ան ծայրն ալ առջի գլանին դիմացը եղած գլանին վրայ կպցուր . աս միայն դիտելու է որ թէ պէտ առջի բերան թելահանին մանր ծակերէն պիտի անցուի պատրոյգը, բայց խիստ պզտիկ ըլլայ, հապա այն-

պէս որ պատրոյգը կարենայ ծակէն դիւրաւ անցնիլ : Հիմա աս երկրորդ գլանին առանցքին կոթէն բռնէ ու կամաց կամաց գարձու՝ ինչուան բոլոր մէկալ գլանին վրայ պըլլած բամբակդ տաշտին մէջի մեղրամոմին մէջ թաթխուելով ու թելահանին ծակէն անցնելով՝ գարձուցած գլանին վրայ գայ պըլլուի . ան ատեն թելահանը (որ առաջ տաշտին աս ծայրը հաստատեր էիր) տար տաշտին մէկալ ծայրը հաստատէ, ու պատրոյգն ալ առջինէն աւելի հաստ ծակէն անցընելով՝ նորէն գլանին վրայ կպցուր, ու հիմա աս գլանին կոթէն բռնելով՝ ասիկայ գարձօւր, ինչուան որ առջինին պէս դիմացի գլանին պատրոյգը՝ գարձուցած գլանիդ վրայ պըլլուի, և որչափ կ'ուզես որ մոմպատը հաստ ըլլայ՝ նոյն գործողութիւնը կրկնէ, թելահանին տեղը փոխելով, ու մէյմը մէկ գլանը՝ մէյմըն ալ մէկալը գարձնելով . աղէկ կ'ըլլայ՝ թէ որ առաջուց թելահանը քիչ մը տաքը նես, որպէս զի մոմպատը ծակերուն մէջէն անցնելու ժամանակը դիւրաւ սահի . տաշտին մէջի մեղրամոմն ալ պակսելուն պէս՝ պէտք է լեցընել, որ ճանկը դուրս չմնայ : Այս կերպով շատ աղէկ ու դիւրաւ կը շինուին ամէն տեսակ մոմպատները, թէ ճերմակ և թէ դեղին մեղրամոմէ եղածները :

Հիմա տեսնենք թէ մոմը ինչպէս կը շինեն : Ո՞ոմերը մէյմը կաղպարով կը թափուին, մէյմըն ալ շերեփով մեղրամոմը պատրուգին վրայ թափելով : Լաղպարով շինուած մոմերը ապակէ կաղպարներու մէջ կը թափուին, և ճարպէ մոմերը ինչ կերպով որ կը շինուին՝ նոյն կերպն է ամենսին նաև մեղրամոմէ շինուածներունը : Պատրոյգները բամբակէ շնուռած ու քիչ մը ոլորած են, և գործածելէն առաջ պէտք է զանոնք ճերմակ մեղրամոմով օծել, որպէս զի թելերը միակերպ շնուակ ըլլան, և գզուած կամծիւծիւ եղած թելերը բուն վրան թափուած մեղրամոմին մէջ չմտնեն

որ վառելու ատեն բոցը Ճիւղ Ճիւղ զբաժնուի , կամ պատրուգին մէկ քանի թելերը մոմին այլեայլ կողմերէն դուրս ելլելով՝ մոմը չհալեցընեն :

Պատրոյգները հաւասար կտրելու համար պարզ գործիք մը կայ , որ հասարակ հաստիեկ տախտակ մըն է՝ ոտքերու վրայ հաստատուած . աս տախտարկին մէկ ծայրը ծակ ծակ , իսկ մէկալ ծայրը սուր դանակ մը տնկած է : Հախտըկին ծայրի ծակերէն մէկուն մէջ կըխոթես կլորկեկ գաւազան մը , ու պատրուգին մէկ ծայրը անոր վրայ հաստատելէն ետքը՝ կըքոնես պատրոյգը՝ կը հասցընես ինչուան տնկած դանակին , ու անոր քսելով կը կտրես . պատրոյգները երկայն կամ կարճ ընելու համար՝ գաւազանը մէկ ծակէն կը հանես և ուրիշ ծակ մը կըխոթես , դանակէն հեռացընելով կամ մօտեցընելով :

Ո)ափանցիկ մոմշինելու համար առ հաւասար չափով պալենայ ձկան ըղեղին վրայի ճարպէն¹ , ու ճերմակ ազնիւ մեղրամոմ . առջի նիւթը զիր կլայեկած պղնձէ անօթի մը մէջ , ու մեղմ կրակով հալեցուր , մեղրամոմն ալքիչ քիչ մէջը ձգէ ու անդադար խառնէ , և աղէկ մը հալելէն ետքը՝ կաղպարներու մէջ թափէ :

Ո)ոմերը թափանցիկ ու գիմացկուն ընելու համար՝ այսպիսի գիւտ մըն ալ կայ : Ո)ո 2 մաս Հնդկաստանի շագանակ² , 1 մաս ձէթ , 3 մաս պալենայի

¹ Աս ճարպը ձկան ըղեղին վրայէն զատուելէն ետքը՝ ոդ տեսածին պէս կըպնդանայ . մամուլով ճըմուելով՝ հեղուկ եղը ու բիւրեղացած մասունքը կը զատուին . աս բիւրեղացած մասունքը մեղմ կրակով կը հալեցընեն , ու ետքը պաղեցնելով՝ թերթ թերթ կը բիւրեղանայ սատափի ձևով : Գոյնը ճերմակ է . ձեռքդ առնես նէ եղի ու սապոնի պէս կակուլ է . բարակ թերթերը թափանցիկ են , և իիստ չուտով կը հալն . հարիւրամասն ջերմաչափին 45° կամ 50°ին կըսառի , ցնդական ու թանձր եղերու մէջ խիստ չուտ կը լուծուի , ասոնցմէ ետքը աւելի եթերի մէջ կը լուծուիքան թէ ալքոոլ . գեղածախներու քովչատ կը գտնուի ու գաղ . Blanc de baleine կամ ածոցիր կըսուի :

² Լու . Aesculus hippocastanum . գլ . Marron d'Inde .

Ճարպ , և 6 մաս զուտ մեղրամոմ : Շագանակները կեղւելէն ետքը՝ գիր սանդի մը մէջ ու աղէկ մը ծեծէ , և սանդին բոլորտիքը կրակ լեցուր որ մեղմ կերպով տաքնայ , Ճարպն ալ քիչ քիչ մէջը գիր : Խրբոր բոլոր կը հալի , ձէթը մէջը լից ու աղէկ մը խառնէ , և ետքը տար հալեցուցած մեղրամոմիդ մէջը լեցու՝ ու խառնէ որ բոլոր նիւթերը իրարու հետ միանան . ետքը ապակէ կաղպարներու մէջ թափէ : Իսկ մոմերը կաղպարներուն մէջէն հանելու համար՝ քիչ մը ատեն տաք ջրի մէջ բռնէ զանոնք , որով կաղպարները կը լայննան , ու մոմը գիւրաւդուրսկ'ելէ :

Շերեփով թափուած մոմերն ալ մի և նոյն կերպով կը շինուին : Ոսքանիս համար պիտի ունենաս նախերկըթէ կամ կաւէ շինած թոնիր մը . աս թոնիրն վրան պղնձէ խորունկ տաշտ կամ կոնք մը պիտի ըլլայ , ան տաշտն ալ թիթեղէ՝ բարձր եղերք պիտի ունենայ , երկու տեղէն ալ իրեք չորս մատ լայնութեղքէր , ող զի մոմերը մէջէն անցնին : Բ. Փայտէ խոշոր շրջանակ մը՝ վրան մէկուկէս կամ երկու բթաչափ մէկմէկէ հեռու երկըթէ ճանկեր գամած : Ոսք շրջանակը այնչափ մեծ պիտի ըլլայ որ յիսուն մոմ վրան կարենաս կախել . և կեդրոնէն չուանով կախուած պիտի ըլլայ՝ վերի ըսած թոնիրն վրայ քիչ մը քովընտի , և այնչափ բարձր որ կախած մոմերդ տակի տաշտին չքըսուին : Գ. Պիտի ունենաս խոշոր շերեփ մը :

Դ. Ո)ափիծու երկըթէ կրակարան մը

թոնիրն մէջը դնելու համար , որպէս

զի տաշտին մէջի մեղրամոմը հալած

մնայ , և կրակին տաքութիւնը ու զած

ատենդ մեղմելու համար ալ ծակ ծակ

երկըթէ թիթեղ՝ մը՝ կրակարանին

վրայ դնելու :

Վործիքները այսպէս պատրաստե-

լէդ ետքը՝ պատրոյգները առ , ու ան

ծայրերը՝ ուսկից որ պիտի կախես

շրջանակին վրայի ճանկերուն , թի-

թեղէ մէյմէկ պղտիկ խողովակներ անցու , որպէս զի մեղրամոմը պատրոյգներուն վրայ թափելու ատենդ ան ծայրերուն վրայ ալ չթափուի , որ ետքը դժուար չվառի : Անոնց վրայ մէյմէկ շերեփ մեղրամոմ թափելէդ ետքը՝ զատ զատ կախէ զանոնք շրջանակին ձանկերուն վրայ , ու ան շրջանակը դարձընելով՝ նորէն նորէն թափէ վրանին մեղրամոմը . բայց նայէ որ կամաց կամաց լեցընես՝ որպէս զի աւելի մեղրամոմ բռնէ վրանին , և հալածը տակի տաշտին մէջ վազէ : Այսպէս տասը տասուերկու անգամ կը թափէս , ինչուան որ մեծ կամ պղտի մոմերը ուզածիդ չափ հաստընան . առջի թափելուն՝ պատրոյգը միայն կը թրջի , երկրորդին կը սկսի ծածկուիլ , իսկ չորրորդին կը սկսի ծեանալ ու հաստընալ : Իսկ մոմերուն ծայրերը կոնոնաձեւ ընելու համար՝ պէտք է որ չորրորդ անգամ թափելէդ ետքը՝ կամաց կամաց աւելի վարէն սկսիս թափել . և թէ որ թափելու մոմերդ շատ երկայն են (որով փայտէ շրջանակն ալ հարկ կ'ըլլայ աւելի բարձր կախել) , ան ատեն սանդուխ մը դնելով կրնաս ելլել ու մեղրամոմը թափել , որ աւելի դիւրին կ'ըլլայ :

Ո՞մերը թափելէդ ետքը , երբորդեռ տաք են՝ բրդէ կրտաւներու մէջ պատէ , որպէս զի կակուղ մնան . ետքը մէկիկ մէկիկ առ ու երկայն ուլայն ողորկ սեղանատախտակի մը վրայ դնելով , և ուրիշ ողորկ տախտակով գլորտըկելով շրտկեցու : Հետոյ ծայրի թիթեղէ խողովակները հանէ , փայտէ դանակով մը ծայրերնին շտկրտէ , և ուրիշ շրջանակներու վրայ կախելով չորցու ու ծախտէ :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՎԿՈՒԹԻՒՆ

ՀԱԼԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Հին անօններու վրայ :

Ի՞նօթ կ'ըսուին ընդհանրապէս ան ամանները , որոնց մէջ զանազան բաներ և մասնաւորապէս հեղուկներ կը պահուին : Իտենով կարծիք մը կար թէ հիները կենդանեաց եղջիւրները կը գործածէին շիշի ու գաւաթի տեղ , և աս սովորութիւնը զանազան ազգեր երկայն ատեն պահեցին . ինչպէս նաև տապանակին մէջ պահուած որ եղը եղջիւրի մէջ կը պահուէր : Դաղլիանսոս կ'ըսէ թէ Հռոմեղջիւրի մէջ կը կշռէին եղը , գինին , քացախը և մեղը . Ովրատիոս և Լեսար ալնոյն բանը կը հաստատեն . իսկ Պիլնիոս կ'ըսէ թէ աս սովորութիւնը ունէին նաև բոլոր հիւսիսային ազգերը . Վսենոփոն ալ նոյնը Եւրոպայի ու Իսիոյ զանազան ժողովրդոց համար կը զուրցէ : Հին բանատեղծները գիւցազանց համար կ'ըսեն թէ եղջիւրէ ամանով կը խմէին իրենց ըմպելիքը . և աս տեսակ գաւաթ գործածելը | բաստանի մէջ ինչուան հիմա ալ կայ : Ի՞նկէ ետքը սկսած պիտի ըլլան մարդիկ խեցեղէն ամաններ գործածել . ետքը սովորութիւն եղաւ կենդանեաց տիկը գործածել՝ մէջը հեղուկ պահելու համար : Տիկ գործածելու սովորութիւնը իրստ հին է . ինչպէս կը տեսնէնք ծննդոց գրքին մէջ , որ երբոր Իշրահամ Իշարը վարնտեց , ջրի տիկ մը տուաւ իրեն : Այսպիսի բնական անօթներէն ետքը ելան հետ զհետէ ուրիշ զանազան ձեերով անօթներ , որոնց վրայ աղէկ կը խօսի Իմենէոս յոյն մատենագիրը :

Հիները կը ջանային ան ձեռվ շինել իրենց անօթներն որ աւելի յարմար ըլլան գործածութեան , միանգամայն աչքի ալ աղէկ երևնան . ուստի